

Պ Ա Տ Մ Ա Կ Ա Ն

ԳՈՂԳՈԹԱՅԻ ՄԵԾ ԵԿԵՂԵՑԻՆ
ԿԱՄ ՄԱՏՈՒՌԸ, 614-1009

Բ.

Ս. Գերեզմանի շէնքերուն բուն կոստանդինեան շրջանը կը փակուի 4 Մայիս 614ին, այն օրը երբ Պարսիկները Ս. Քաղաքը արշաւեցին, սրբավայրերը հրդեհեցին և սրէ անյուշին այն անձիւր որոնք հոն ապաստանած էին: Երբ Պարսիկ բանակին զօրապետը հրամայեց կտորածը և հրդեհը գաղթեցնել, Ս. Յարութեան եկեղեցիին մէջ գտնուեցան 212 դիակներ. 83 Բողոքաչէնի կանանց կողմը, 80 Գողգոթացի անդաստակին մէջ: Տարուեցան շատ գերիներ, որոնց գլուխը կը գտնուէր Զատարիա պատրիարքը: Միւսնոյն ժամանակ արշաւողները իրր յաղթանշան հետերին տարին աւանդատան մէջ պահուած խաչը և եկեղեցիներու հարուստ կարասիները: Այս բոլորը կատարուեցան քանի մը օրուան մէջ: Պարսկական այս ահուկի քանդումները եւ աւերածները երեւակայել կուտան թէ Ս. Յարութեան տաճարը, Գողգոթան և Մատուռը որչափ խղճալի վիճակ մը կը ներկայացնէին կիրի վերածուած իրենց պատերով, փլիչած տանիքներով և քանդուած զաղարանքներով: Ո՞վ պիտի տար այս աւերակոյտին իր երբեմնի պայծասութիւնը: Այլ եւս հեռի էր կոստանդիանոսի ճոխութեան թուականը: Կայսերական դանձը հազիւ կը բաւէր հողային պաշտպանութեան անհրաժեշտութիւններուն: Բայց չէին կրնար սրղիօք փորձ մը ընել՝ վերականգնելու համար քրիստոնէութեան այս ամենապատուական սրբավայրերը: Առանց յաւակնութիւն ունենալու նախկին շինուածքին մեծփայլելութեան, կրնային ընդ փոյթ յարգարել կամ կանոնաւարել զանոնք: Շէնքերուն մեծադոյն մասերը, այսինքն պատիրը, սրնաշարքը, զբանց բարաւորները և փեղկերը, առանց խօսելու ժայռու մասերուն վրայ, ինչպէս Քրիստոսի Գերեզմանը և Գողգոթան, հրդեհէն վերջը կը պահէին իրենց գոյու-

թիւնը, անգամ մը փլածներուն աւերակոյտը մաքրելէ յետոյ, կը մնար շատ տեղեր վերանորոգել ինչպէս պատերուն շիրիշակը (revêtement), վնասուած սալալատակները, վերաշինել տանիքները եւ բոցերէն լափուած շէնքերը: Ս. Թէոդոսի վանքի մեծաւոր Մոսեսատուր ձեռք զարկաւ այս գործին: Նոր Զորաբարելը նոր սրբավայրը այն կերպով մը սկսաւ վերաշինել որ կարելի եղաւ պահել կոստանդինեան շինուածքին հական մեծ դիժերը:

Մոսեսատուր վերանորոգած սրբավայրերուն մէջ կը գտնուէր նաև կոստանդինեան մեծ եկեղեցին կամ մասուրը: Մատուռ անունը վերանորոգութենէն վերջ ընդ փոյթ անհետացաւ. բայց է. գարու ուխտաւորները կը յիշեն նոյն անունը: Այնպիսի համոզում մը կար թէ բոլոր այս յիշատակարանները կը պահէին իրենց նախնական յատակադիւր և իրենց նախնի ժամանակներուն վիճակը, թէ անոնք կը պահէին ոչ միայն իրենց անունը և այլ նաև վերանորոգչին գործը բոլորովին մնացած է լուսութեան մէջ: Մինչ Արղուէֆ եպս. կը յիշէ Մատուռը իրր կոստանդիանոսի մէկ աշխատութիւնը. Փոտրոս մը Գերեզմանի իր նկարագրութեան մէջ միտքը սեւեռած է միայն Ս. Հեղինէի: Արղէն յիշեցինք թէ Գողգոթայի մեծ եկեղեցիին նշանակութեան մասին Զ. զարէն մրցում մը կար կոստանդիանոսի անուան և Մատուռ յորջորջումին մէջ: Թ. զարէն սկսեալ հիմնադիրին անուանակոչութիւնը կը զօրանայ: Երբ կը կարդացուի Ս. Կոստանդիանոս, պէտք է հասկնալ Մասուրը: Երկու տիտղոսներն ալ որ անցելոյն կը նկատուին իրր միութեան դիւ մը, կը նշանակեն կարողիկի, որ համագոր է էթէրիայի մեծ եկեղեցիին, և կը յիշեցնէ կոստանդիանոսէ առ Մակար զբուած նամակին բառագիրտութիւնը: Ինչ անունով ալ մկրանք, Մատուռ ամէնուն համար Գիւտ խաչի սրբավայրն է: Գեղեցիկ սանդուղէ մը կիջնէր Սոփրոնիոս պատրիարք այն տեղը թուր պատկառելի Հեղինէ թագուհին գտաւ կլեւաց յիսթը», ինչպէս կը գրէր ան իր իր Անակրէտեան տաղերուն մէջ: Եպիփան վանականը Յովսէփ Արխաբացիի սակ տեղւոյն տակը ցոյց կուտայ քառասուն յիշատակարան մը, ուր Թագուհին աղջկան մը վրայ կատարեց երեք խաչերուն

փորձը: Նոյն Վանահանին այս հատուածը պէտք է նկատել Ս. Հեղինէի տարերկրեայ մատրան (crypte) ճարտարագետական ձեւին հնագոյն յիշատակութիւնը. ձեւ մը որ հետագայ վերանորոգութիւններու ժամանակ խղճմտօրէն յարգուած է: Մեծ եկեղեցիին կամ Մատրան մէկ գետնափոր տեղւոյն մէջ է որ կը թաղուէին երուսաղէմի Պատրիարքները: Խաչի գլուխին ժողովրդային պատմութիւնները Գողգոթայի տեղւոյն նախնական իմաստը ընդարձակած՝ այս սնունը կուտային նաև Գիւտի տեղւոյն համար: Այս պատճառաւ է որ երբևէն Մատուռը տեղականացած է Գողգոթայի մէջ, ինչպէս Գ. դարուն:

Ս. Կոստանդիանոսի եկեղեցին միշտ ա՛յն ընդարձակ պագլիլիքան է որուն մեծափայլելութիւնը նախնի հեղինակները կը փառարանէին 614էն առաջ: Մոտեստոսի աշխատութիւններուն աւարտումէն քիչ յետոյ, 630 ին, Սոփրոնիոս զոր յիշեցինք վերև, շատ կը հիանայ անոր լո՛ր պայծառութեանը համար: Ան ունէր 65 կամ 75 սիւներ՝ վարի և վերի շորքերուն բաժնուած: Ինակելի սենեակները կը բացուէին վերի սրահներու վրայ, որ Մոտեստոսի ժամանակ կը կոչուէին վերի դաստաններ: Շէնքին բաժանումը կատարուած էր տեղական ձէսերու համաձայն, ինչպէս նոյն ժամանակի միւս եկեղեցիները. կողակը կը պարունակէր եպիսկոպոսին աթոռը և քահանայից նստարանը, կիսաշրջանակային պատին դէմ յարմարցուած: սեղանը յարգարուած էր այն մեծ կամարին տակ որ կը բանար կողակի կոնքը (conque), արևելեան կողմը բարձրը շինուած էր ամպիտոնը, դասին մէջ կային երգեցիկներու նստարանները, վերջապէս ատանը (naos) ուր կը հաւաքուէին պարզ հաւատացեալները: Ինչպէս ամէն տեղ, հոս ալ գլխաւոր դուռը կը կոչուէր Թագառակալն դուռն. այս դրան երկու կողմը, դահլիճին մէջ կը պահուէին մասունքները: Հարաւային տաղաւարը, ինչպէս նախընթաց շրջանին, յատկացուած էր Փրկչին յիշատակներուն եւ հիւսիսայինը՝ Ս. Կուսին:

21 Մարտ 628 ին Հերակլ յաղթակաւնօրէն երուսաղէմ կը բերէր Խաչին նշանաւոր մասունքը զոր Պարսիկները 614 ին յափշտակած էին: Փղշտացեաց մօտ պաշտ-

պանուած տապանակին նման մասունքը կը վերադարձնեն տակաւին կնքուած մը նացած սնտուկով. և բանաստեղծն Սոփրոնիոս որ իր քերթուածներուն մէջ անոր փառաշուք վերադարձը ներբողած էր, խանդավառութեամբ կը փութայ երթալու Մատուռը, մեծարելու համար զայն: Ս. Քաղաքը իսկոյն կը զրկուի այս գանձէն, եթէ պէտք է հաւատալ ժամանակագիր Թէոփանէսի, 633 ին, կը դրէ ան. Հերակլ արարական արշաւանքներու ենթարկուելով կենաց փայլը Պոլիս փոխադրեց, վերջնականապէս լքելով Միւրիան: Այս տեղեկութիւնը կը թուի հաստատել երուսաղէմի մէջ Խաչին ներկայութեան վրայ Արդուլի եպս.ին լուսութիւնը և Բիւզանդիոնի մէջ ճշմարիտ Խաչին երեք մասունքներուն յիշատակութիւնը: Մին հոն կը գտնուէր Կոստանդիանոսի օրերէն, երկրորդը 374 ին Արամիայէն ստացուած, երրորդն էր երուսաղէմիւնը: Այս թուականէն յետոյ, Ս. Քաղաքը կ'օժտուի դարձեալ նշանաւոր մասունքով մը. և այս ըստ բաւականի կ'ապացուցուի Վերացման խաչին արարողութեամբ, իններորդ դարուն Խաչի պահպանի մը գոյութեամբ, Աւագ Ուրբաթ օրը, թանկագին Խաչին պաշտամունքովը: Հերակլի մեկնումէն յետոյ, կը թուի թէ Խաչին մասունքը չէր ցուցադրուէր հաւատացեալոց մասնաւոր երկրպագութեան: Մատուռին վերի յարկին մէջ կը պահուէին եղեգը, Ս. Գեղարզը, յետոյ աւելի ուշ, քացարին և լեղւոյն բաժակը, ոսնչուայի կոնքը, սպունգը, փշեայ պսակը և վարչամակը որ ցոյց կը տրուէին ուխտաւորներուն: Ս. Հեղինէին զիւտը յաւերժացնելու համար երեք խաչեր հաստատուած էին Մատուռին ճակատին դիմաց, անդաստակին գոնաքիւլին (auvent) տակ, է. դարուն այս խաչերէն միոյն վրայ հաստատուեցաւ Ս. Գեղարզը:

Փ. դարուն, արարական յոճակակի արշաւանքներուն հետեանքով Մատուռին արևելեան անդաստակը ծանր փոփոխութիւններու ենթարկուեցաւ: 935 ին կոստանդինեան պագլիլիքայի դահլիճին կէտը մղկիթի փոխարկուած էր, այն պատրուակով որ 638 ին երուսաղէմը գրուուած ժամանակ, Օմար Մալիքան աղօթած էր Քայն սանդուղին վրայ որ կը գտնուէր Ս. Կոստանդիանոսի եկեղեցիին դրան մօտ, ա-

րեւելեան կողմէն»։ Անդաստակին մնաց-
 եալ կէտը որ խալաթներէն ազատ ձգուած էր,
 966 ին հզու տիրուր և անարեկիչ տեսա-
 լանի մը թատրը՝ որ գուշակիլ կուտար
 1009 ին պատահելիք մեծ օղէտքը։ Եկե-
 ղեցիին թշնամիները հաւարուեցան Ս. Կոս-
 տանդիանոսի դռներուն առջև և հրդեհե-
 ցին գանոնք։ Պագրիլքայի տանիքը և Բո-
 լորաշէնի գմբեթը այրեցան։ Յովհաննէս
 պատրիարքը որ Ս. Յարութեան տաճարին
 խզի նկուղին մէջ ապաստանած էր, բրո-
 նեցին և այրեցին Ս. Կոստանդիանոսի գա-
 յիթիին մէջ։ Այս յարադէպերը Մատուռի
 շէնքի մասին ա՛յնքան շահագրգռութիւն
 կ'ընծայեն որքան պատմական տեղեկու-
 թիւնները։ Անոնք թոյլ կուտան մեզ հաս-
 տատել թէ Մեծ Եկեղեցիին մէջ ոչինչ փո-
 խուած է. ինչպէս Մատուռին անդաստա-
 կը, արեւելեան մեծ դռները, փողոցը ա-
 ռաջնորդող սանդղաները, և առաջին շի-
 նութեան բոլոր տարրերը վերստին կ'երե-
 ւին հոն։

Թ. գարու երկրաշարժը, Ժ. գարու
 հրդեհները և աւարառութիւնները Մոտես-
 տոսի կողմէն վերանորոգուած կոստան-
 դիանան հնազոյն վերաշինութեանց սեւէ
 դժբախտութիւն մը չէին խնայած։ Յա-
 ւալին ան էր որ գարուն տիրող հալածանք-
 ներուն պատճառով վնասուած շէնքերուն
 կատարեալ նորոգութեան համար դրամ կը
 պակսէր։ 966 ին յարձակումներուն ըն-
 թացքին քանդուած տեղերու վերաշինու-
 թեանը համար Երուսաղէմի եկեղեցին եր-
 կար սպասեց։ Ս. Յարութեան տաճարը ե-
 թէ տասը տարի վերջը կարողացաւ իր նոր
 գմբէթը կառուցանել, Մատուռին կամ Ս.
 Կոստանդիանոսի եկեղեցին քսան տարիէն
 տակի սպասեց նոր տանիք մը ունենալու
 համար « վասն զի, կ'ըսէր եահա ժամա-
 նակողիւրը, շատ ընդորձակ էր »։ Բայց և
 այնպէս, այս դժուարին կացութիւնը ո՛րեւէ
 խոչընդոտ մը չըրեաւ ա՛յն ուխտաւորու-
 թիւններուն որ ընդհակառակը շատցած
 էին այն հուրի և սուրի գարուն մէջ, Քրիս-
 տոնէութեան թշնամիները պատմիչներուն
 ըսածին նայելով՝ շահագործեցին ուխտա-
 ւորական այս շարժումները և զրգոնցին
 Հաքէմ Գալիֆային երեսկայական կառ-
 կածութիւնը. և Սուլթանին միտքը նա-
 խապաշարեցին ըսելով թէ « եթէ ինքը

չփութար կործանելու քրիստոնէից վեհա-
 գոյն տաճարը, անոնք չպիտի յապագէին
 յարձակելու իր իշխանութեան վրայ և
 կապտելու գաշն իր բոլոր պատիւներէն»։
 Կետրինոս աւելի ճշմարտամասն է անտի
 պատճառներու վերագրելով՝ քրիստոնէից
 գէմ ուղղուած հալածանքը իշխանի մը՝ ու-
 բուն անգութ արարքները առասպելի ձեւ
 ստացած ևն արար հեղինակներուն մօտ։
 Հաքէմ սկսաւ իր հալածանքներու շարքը
 1008ին հրատարակած ա՛յն հրամանովը որ
 կ'արդիւէր Ծաղկազարդի թափորը Երուսա-
 ղէմի և իր բոլոր խալիֆայութեան մէջ։
 Անոր բռնապետական գործերուն լրումը
 կզաւ երբ հրամայեց քանդել Ս. Գերեզ-
 մանը։ Այս յանդիմութեան պատրուակը
 կզաւ, ըստ խալիֆ Մուճրիթ-Տիւրի որ կը
 ջննայ արդարացեալ. « Սուլթանին արուած
 տեղեկալիք մը ի մտան այն սովորութեան
 զոր ունէին քրիստոնեայք Զատիկի օրը
 խարէութեամբ լոյս հանելով, այնպէս որ
 պարզամիտները կ'երեւակայեն թէ երկին-
 քէն լոյս կ'իջնէր », բայց գալիֆան այն-
 քան նախանձաւոր մէկը չէր որ վիրաւոր-
 ուէր այդպիսի արարողութենէ մը։ Ուստի
 այս վերջին տեղեկութիւնը վստահելի չէր
 կրնար ըլլալ։ Ինչ որ ալ ըլլայ, Հաքէմը՝
 եզրպտոսի Յաթիմեան երրորդ գալիֆան՝
 Փրկչին Գերեզմանը քանդելու խորհուրդը
 յղացաւ, զրկեց իր փոխանորդին Պարուլի
 որ Ռեմէ կը գտնուէր նոյն օրերը, քան-
 դել Ս. Յարութեան տաճարը, մինչև ան-
 դամ անհետացել հեաքերը, հիմնայա-
 տակ կործանելով գայն։ Պարուք զրկեց իր
 մտրդերը որ եկան յարձակեցան եկեղեցիին
 և յարակից շէնքերուն վրայ և ամբողջու-
 թեամբ կործանեցին, բայց անոնցմէ որոնց
 քանդումը դժուար էր։ Կործանեցին Գող-
 գոթան և Ս. Կոստանդիանոսը իրենց բո-
 վանգակութիւններով և նոյնիսկ նուիրա-
 կան հիմերը անհետացուցին։ Իպն Ապի
 Տահէրը՝ յարձակողներէն մին կործանեց
 Ս. Գերեզմանը (Մագպրեհ կը-Մագquissuսսահ)
 և ջնջեց հեաքը։ Քանդումը սկսաւ երեք-
 շարթի, 400ին Սէֆէր ամսուն վախճանէն
 հինգ օր առաջ. զբաւեցին բոլոր միւրիբը
 և վազմները, վերջուցին տարին կարասի-
 ները ոսկեղէն և արծաթեղէն անօթնե-
 լով»։

Այս քանի մը տողերով է որ Եահեա




Իպն Սալիտ կը պատմէ անհետացումը Կոստանդինեան կառուցուած քանդակներն՝ որ հակառակ բազմաթիւ փոփոխութիւններուն, տակաւին հպարտօրէն կանդուն կը մնային ժ.Ա. դարու արշալոյսին: Պատմիչին այս կարեւոր հատուածին տարերքը արժանի է որ մի առ մի կը շարունակուին: Եթէ այս վանատական արարքը համեմատութեան դրենք 614ին Պարսից կողմէն ի դորձ զբրուած հրդեհումին, պէտք կ'ըլլայ խոստովանել թէ վերջին քանդումը աւելի արմատական էր: Այս վերջինը չէր նմաներ կրակի մը՝ որ այրեց ինչ որ փայտ էր եւ կերպաս, առանց խորտակելու շինուածները. այլ քանդումի ձեւնարկ մըն էր ան պազարխանութեամբ հաշուուած եւ կանոնաւորութեամբ գործադրուած: Սակայն պէտք է մտածել թէ քանդիչներուն դորձը զիրարակի բերդի մը հետ չէր, այլ հրոսովմական հոօր շինուածքի մը՝ որ ընծայեց զմադրութիւն մը, որու մասին դուցէ չէին անդրադարձած: Տանիքները վերացուցին, պատերը թաղատեցին իրենց վերի վիմաշարքերէն: Բայց երբ պատերուն աւելի վարը իջան, դորձը այնքան դժուարացաւ, որ լքեցին զայն: Հրածարեցան քակելէ Բոլորաշինի ժայռին յեցած խոշոր քարերը, ինչպէս նաև ուրիշ շէնքերու վարի մասերը: Ժամանակազրկին ըսածին նախկով ամէն ինչ քանդեցին մինչև հիմերը, բացի այն մասէն՝ որուն քանդումը դժուարիկ էր: Մուճիր էզ-տինը յետոյ միևնոյնը պիտի ըսէ սրբավայրին հետագայ վերաշինութեան առթիւ. «Կերեւի թէ, կ'եզրակացնէ, քանդումը ամբողջական չէր, սակայն մեծագոյն մասը կործանուած էր, Աստուած գիտէ ճշմարտութիւնը»:

Գիտնալով որ Բրիտանոսի Գերեզմանն էր որ պատճառ կ'ըլլար այս զեղեցիկ շէնքերուն կառուցման եւ թէ քրիստոնէից բարեպաշտութիւնը արուեստին բոլոր զեղեցիկութիւններէն վեր կը դատէր զայն. քանդողները մասնաւոր սաստկութեամբ յարձակեցան: Անոնք երկաթի գործիքներով խորտակեցին անոր ժայռուտ պատերը: Արար ժամանակազրկը այս գործողութիւնը կը բացատրէ նպտր բայով, որ կը համապատասխանէ քարահատի աշխատանքին: Իսկ ետհետ պատմագիրը ապահովաբար աւելի ճշմարտ կ'երեւնայ երբ կ'ըսէ թէ

Գերեզմանին քարերուն մեծագոյն մասը խորտակեցին եւ կտորներն ալ վերցուցին: Այս խօսքը կը նշանակէ թէ Գերեզմանէն ուրիշ բան չմնաց, բայց միայն անոր պատերուն ստորին մասը եւ Գերեզմանին տեղը: Ինչպէս կը տեղեկացուի յետոց վկայութիւններէն:

Հաքէմի այս ընդհանուր քանդումներուն մէջ կործանեցան Ս. Յարութեան տաճարը, Գողգոթան եւ Մատուռը. վերջինը այլևս չվերաշինուեցաւ, եւ բոլոր ուղեղիւնները կը հաստատեն այս պարագան. Ս. Յարութեան վերանորոգութիւնէն վերջ երուսաղէմի ժողովրդագլխական եկեղեցին նկատուեցաւ ան. արար իշխանութեան օրով երուսաղէմի մէջ նուազած էր քրիստոնէից թիւը եւ պէտք ալ չէր մնար կառուցանելու նոյն ժողովրդագլխական եկեղեցին որ հաղիւ կը բաւէր բիւզանդական դարերու հաւատացեալներու բազմութեան, եւ ի՞նչ կառուցանելու ալ պէտք զգացուէր, դարձեալ կարելի չէր, քանի որ Ս. Կոստանդիանոսի անդատական մէջ ժ. դարուն կառուցուած էր մզկիթ մը, որուն ճակատին վրայ քանդակուած էր նշանակալից ազգաբարութիւն մը:

(Տե՛ս ազրիւրները, Սիւն, 1929 էջ 113):
ՄԿԲՏԻՉ ԵՊՍ. ԱԶԱԻՆՈՒՆԻ



Նայեցայ խաչոյ աշխարհ մըսիս...
Եւ դուն, ո՞վ Փրկիչ, շատ նախաճառ եւ լուսնիկ մեզ մահուան արեւաթիւերուն...:
— Շանք մ'անցաւ զանկես, ուժգին սարսնց գլխ:

Խաչոյ վարտած էր Աքոսի զանկիկ,
Եւ Մեղիք ձմեռում՝ ոսկերոյ ճակ սուրբ:
Կը դողար Մանր ծայկիկ կենսախր,
Որ Աւազակին նորեկ լոյս ուղիկ:

Կայրակ մը ծորեկ կողոյ սիգախոց
Թող ցօրէ նորոյս, Մեղիկն վերաւոր,
Եւ շիր մը ջարեկն աղբիւրիկ Սիրոյ
Թող կարի ներշնչ, մարհ Մեղիկն բաց:

* * *